


ՕԴԵՐԵՒԻՅԹ

Երկիրը շրջապատուած է օդի քաւական հաստ խաւով մը: Օդի այդ խաւը մքնոլորտ կը կոչուի: Մքնոլորտին վիճակը փոփոխական է. ան կրնայ ըլլալ երբեմն տաք, երբեմն պաղ, փոքորկոտ, արեւոտ կամ պայծառ.

Երկինքը կրնայ ամպերով ծածկուիլ: Հիմնական փոփոխութիւններով կ'առաջանան եղանակները՝ զարուն, ամառ, աշուն եւ ձմեռ: Մքնոլորտի վիճակի այս փոփոխութիւններուն ամբողջութիւնը կը կոչենի օդերեւոյք:

Մարդիկ չեն կրնար առաջացնել իրենց ուզած օդերեւոյթը. մինչեւ այսօր մարդիկ չեն կրցած օդերեւոյթը հակակշռել: Գիտնականները օրէ օր աւելի կը ծանօթանան այն պայմաններուն, որոնիք կ'ազդեն մքնոլորտի օդերեւոյթին վրայ: Այդ նպատակով կ'օգտագործեն յատուկ գործիքներ զանազան ազդակները շափելու եւ տեղեկութիւններ հաւաքելու համար եւ այդ հիմունքներով օդերեւոյթի մասին նախատեսութիւններ կը կատարեն:



*Օղերեւոյքը օդի վիճակն է, որ կը տիրէ
վայրի մը վրայ եւ որոշ ժամանակի մը տեւո-
ղութեան:*


Օդին վիճակը նշդող ազդակներն են՝ օդի
ջերմաստիճանը, օդին ննշումը եւ օդին խո-
նաւութիւնը:

Արեւին ջերմուժը երկրագունդին կը
հասնի իբրեւ նառագայք: Արեւին նառագայք-
ները, երբ մարմինի մը վրայ իյնան, մարմինը
կը տաքնայ եւ իր ջերմաստիճանը կը բարձրա-
նայ:

Օդը կը ծածկէ երկիրը: Արեւին նառա-
գայքները կը տաքցնեն օդը: Արեւը կը տաքցնէ
երկրագունդը միայն ցերեկը:

Ինչո՞ւ:

Ճշդէ՛ պատկերներուն օղերեւոյքները:



Փորձ.-

Օդի ջերմաչափ:

1. Դի՞ք ջերմա-
չափը շուf տեղ
մը 5 վայրկ-
եան, ապա ար-
ձանագրէ՛ ջեր-
մաստիճանը:



2. Դի՞ք ջերմա-
չափը արեւոտ
տեղ մը 5
վայրկեան, ա-
պա արձանագ-
րէ՛ ջերմաստի-
ճանը:

Ո՞րքան է շուf եւ արեւոտ տեղերու ջեր-
մաստիճաններուն տարբերութիւնը:

Ինչո՞ւ ցերեկ ատեն աւելի տաք կ'ըլլայ ժան զի-
շերը:




Ամբան եղանակին արեւը երկար ժամանակ կը լուսաւորէ երկրագունդը օրուան ընթացքին, հետեւաբար ցերեկը կը տեսէ աւելի երկար եւ օդը աւելի տաք կ'ըլլայ: Իսկ ձմբան եղանակին ցերեկը կը տեսէ աւելի կարճ եւ օդը աւելի պաղ կ'ըլլայ:

Այն վայրը, ուր երկար ժամանակ արեւունագայթներ կը հասնին, օդը աւելի տաք կ'ըլլայ. ինչպէս նաև այն վայրը, ուր արեւունագայթները աւելի շատ ֆանակութեամբ կը հասնին, հոն օդը աւելի տաք կ'ըլլայ:

Վայրի մը վրայ արեւին նառագայթներուն հասնելու տեսողութիւնը եւ ֆանակը կը նշդեն օդին վիճակը:

Ա.



Փորձ – Երկրագունդ, լոյսի աղբիւր, քուղը փակցնելիք, Յ հատ 1 սմ² քըթքիկներ:

1. Թղթիկները փակցո՞ւր երկրագունդին վրայ (տե՛ս պատկերը):

2. Մընցո՞ւր սենեակը:

3. Յ մերը հեռաւորութենէ լուսաւորէ՝ երկրագունդը:

Ո՞ր քղթիկը ամենէն շատ կը լուսաւորուի:

Ո՞ր քղթիկը ամենէն ժիշ կը լոյս կը ստանայ:

Երկար ժամանակ եւ շատ ժամանակութեամբ արեւի նառագայթ ստացող շրջանը շատ տաք կ'ըլլայ:

Երկրագունդին ո՞ր շրջանը աւելի տաք օղի վիճակ կ'ունենայ. հասարակածի թէ բեւենային շրջանը:

ՀՅՈՒՅԾ ԹԷ ԶՈՒՐԸ ԱԽԵԼԻ ԲԱՐՁՐ ԶԵՐՄԱՍՏԻՃԱՆ
ԿՌԵՆԵՆԱՑ

Փորձ.— 2 աման, 2 զերմաչափ, հող, ջուր:


1. Առաջին ամանին մէջ հող լեցուր, իսկ երկրորդին մէջ՝ ջուր:

2. Խրաբանչիւր ամանի մէջ զետեղէ՝ զերմաչափ մը:

3. Երկու ամանները դի՛ք շուրջ տեղ մը, մինչեւ որ երկու զերմաչափները ցոյց տան նոյն զերմաստիճանը:

4. Երկու ամանները արեւոտ տեղ մը դի՛ք, ապա ամէն 5 վայրկեան արձանագրէ՛ երկու մարմիններուն զերմաստիճանները:

5. Երկու ամանները շուրջ դի՛ք, ապա ամէն 5 վայրկեան արձանագրէ՛ երկու մարմիններուն զերմաստիճանները:



Ամբողջա- ցուր	Արեւոտ տեղ		Շուրջ տեղ	
	հող	ջուր	հող	ջուր
սկիզբ				
5 վայրկեան				
10 վայրկեան				
15 վայրկեան				
20 վայրկեան				

- Ո՞ր մարմինին ջերմաստիճանը աւելի շուտ բարձրացաւ. :
- Ո՞ր մարմինը աւելի շուտ պաղեցաւ. :
- Ո՞ր մարմինը աւելի երկար ժամանակ կը պահէ իր ստացած ջերմութիւնը. :

Երբ ծովու մակերեսէն բարձրանանք, ջերմաչափը օդի ջերմաստիճանի նուազում ցոյց կու տայ. նոյնն է պարագան զետերու, լիներու եւ ջրվէժներու մօտակայ վայրերուն համար:

Օդի ջերմութեան փոփոխութեան պատճառներն են՝

- Ցերեկը եւ զիշերը:
- Երկրի մակերեսը, ցամաք (հող) կամ ջուր: Ջուրը աւելի դանդաղ կը տաքնայ քան ցամաքը (հողը): Ջուրին վերեւ գոյութիւն ունեցող օդը աւելի պաղ է քան ցամաքին վերեւ գոյութիւն ունեցող օդը:
- Վայրի մը բարձրութիւնը ծովի մակերեսէն. ծովի մակերեսէն որքան բարձրանանք, օդը այնքան պաղ կ'ըլլայ:

Ամբողջացո՞ւր:

— Ցերեկն ու զիշերը արդիւնք են երկրի

.....:
 — Ցամաքը արեւին նառագայքներուն
պատճառով աւելի կը տաքնայ
քան ջուրը, ան նաև կը պաղի
քան ջուրը:

ԱՐԵՒՐ, ԿՈ՛ ՏԱՔՑՆԵ ՅԱՄՍՔԸ (ՀՈՂԸ) ԵՒ ԶՈՒՐԸ

Արեւը նո՞յնիքան կը տագցնէ օդը: :

Փորձ—

Ապակի (պատուհան),
սեւ քուղք:

1. Սեւ քուղքը դի՛ք
ապակիին մօտ (տե՛ս
պատկերը):
2. Արեւին նառազայր-
ները թափանցելէ 10
վայրկեան ետք դպի՛ք
ապակիին եւ քուղքին:

Ի՞նչ կը զգաս:



Արեւին նառազայրները սեւ քուղքին
հասնելու համար նախ պէտք է թափանցեն
ապակիէն: Բայց արեւին նառազայրները սեւ
քուղքը աւելի տագցուցած են քան ապակին:
Ինչո՞ւ:

Ապակին թափանցիկ մարմին է. թափան-
ցիկ մարմինները դիւրաւ կ'անցընեն արեւին
նառազայրները: Օդն ալ թափանցիկ մարմին է,
ան դիւրաւ կ'անցընէ արեւին ջերմուժը, որ կը
հասնի երկիր իբրև նառազայր: Բայց մենք կը
զգանի օդին տաք ըլլալը. ուրեմն օդը ի՞նչպէս
կը ստանայ իր տաքութիւնը:

Արեւին նառագայթները նախ կը տաքցը-նեն ցամաքը: Այս տաքութիւնը կը փոխանցուի օդի բաղկացուցիչ կազերու մասնիկներուն մի-ջոցով, որոնք ցամաքի մակերեսին հետ շփման մէջ են: Օդի կազերու մասնիկները կը սկսին աւելի արագ շարժիլ, ապա կը փոխանցեն իրենց ստացած տաքութիւնը կազերու այլ մասնիկնե-րուն, որոնք հեռու են ցամաքի մակերեսէն: Այս երեւոյթը կը կրկնուի բազմաթիւ անգամներ, բայց կազերու մասնիկները որքան հեռու ըլլան ցամաքի մակերեսէն, այնքան նուազ կ'ազդուին ցամաքի տաքութենէն, այսինքն պաղ կ'ըլլան: Այս պատճառով է, որ երբ լեռ բարձրանանք, օդի ջերմաստիճանը նուազ կ'ըլլայ քան ծովու մակերեսի օդի ջերմաստիճանը:

Ցամաքը (հողը) որքան տաք ըլլայ, այն-քան արագ կ'ըլլայ տաքութեան փոխանցումը, նաև տաք կ'ըլլայ օդը:

Ամբողջացն' ո՛ր:

ԱՅՈ ՈՉ

- Մարդիկ կրնան առաջացնել իրենց ուզած օդի վիճակը:
- Արեւը շատ հեռու է երկրագունդին եւ անոր ջերմուժը չի հասնիր երկիր:
- Երբ լեռ բարձրանանք, օդը աւելի պաղ կը զգանք:

ՄԹՆՈԼՈՐՏԱՅԻՆ ՃՆՇՈՒՄ

Օդը ծանրութիւն ունի. մեզ շրջապատող օդի հաստ խաւը բաւական ծանր է, հետեւաբար անիկա բաւական զօրաւոր կերպով կը ննշէ երկրի մակերեսին վրայ: Այդ ննշումը կը կոչուի մքնոլորտային ննշում: Մեր վրայ այդ զօրաւոր ննշումը մենք չենք զգար: Պատճառը այն է, որ մքնոլորտային ննշում գոյութիւն ունի ամէն տեղ, ուր օդ կայ: Մենք օդով շրջապատուած ենք, բայց գիտենք, որ օդ կայ նաև մեր մարմնին մէջ, օդով լեցուն են մեր քոֆերը, ստամոքսը, աղիքները. օդ կայ նոյնիսկ մեր երակներուն մէջ: Ուրեմն մքնոլորտային նընշումը մեր մարմնին վրայ կը բանի թէ՛ դուրսէն, թէ՛ ներսէն եւ նոյն չափով: Այս պատճառով այդ ննշումը չենք զգար:

Մարդիկ մքնոլորտային ննշումը չափելու համար կը գործածեն յատուկ գործիք մը, որ կը կոչուի ծանրաչափ: Ճնշումը Փիզիֆական ժանակութիւն է, որ յատուկ միաւորով կը չափուի:

Թուղթի մը վրայ թուղթի մը վրայ
զձէ՛ ջերմաչափ մը: զձէ՛ ջերմաչափ մը:

Տաք օր է	Զով օր է
արձանագրէ՛	արձանագրէ՛
(մօտաւորապէս)	(մօտաւորապէս)
օդին ջերմաստիճանը	օդին ջերմաստիճանը